



ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ

Խ. 8 ՄԱՐ 1912

Տարեկան 16 ֆր. ունի - 6 րք.
Վեցամսնայ 8 ֆր. ունի - 3 րք.
Մեկ թիվ կամաց 1-50 ֆր. - 70 կ.

Թիվ 7, ՅՈՒՆԻ

ՍԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ԱՐԴՐՈՒ ԳՐՈՒ ԾԱՌԴՐՈՒ
ՄԱՇՏՈՑԸ



շահ, լրագրի տար-
ւոյ 79 մետրին մէջ
իրաւացի զիտողու-
թիւն մը կը ըստ ա-
նոնց որոնք հայ պա-
գութեան պատմու-
թիւնը կը գրեն կամ
զրել կու տան, ա-
ռանց հիմնական ուսումնասի-
րութեանց եւ արդէն մեր ոո-
րագոյն պատմագիրները տվո-
րութիւն ըստած են մեր ազգին պատմագրութիւնը
կազմել տպագրեալ քանի մը գործերու վրային
քաղուածներ կատարելով, առանց հետազոտելու
ուսոր աղբիւթերը, արամագրելի գիւաններն ու
ժամանակակից գրութիւնները, որով ոչնչն նոր
պարագայ, ոչնչն ճշգութիւն եւ վլրաւուգեալ
ճշմարտութիւն վերջնականապէս կը ներկայա-
ցընեն, այլ ճշմարիտն ու սիսալը մշտ կը կրնաւի:

Այս պարագայն կը գրգէ զիս Արգար
դպրի եւ իր պատգամ Մաշտոցի վրայ

Նոր աղեղեկութիւններ տայլու:

Հ. Զամենանէն (գ. 519) սկսեալ ցայսօր
կ'աւանդուի թէ Արգար դպրի 1562ին էլ-
մածնի Միքայէլ կաթողիկոսին կողմանէ դրկուած
է Սերաստիայէն Հռոմ, իրուեւ պատգամաւոր առ-
Ա. Քահանայապեան Պիոս Դու, որով եւ միքն
Միքայէլ կաթողիկոս եղած է Արգարեան ապա-
գրութեաց սկզբնապատճուը: Սակայն հին
դիւններու քննութիւնն այսօր կը ստուգէ՝ որ
Արգար միքն իրեն 1562էն տասնեակ տարի մը
յառաջ սրոշած էր Հռոմ երթալ, ինչպէս միքը
լըսէ, իրուեւ լիսաւոր քայց ընանեկան պատ-
ճուէ առ ժամանակ մի կը խափանուի. եւ երբ
կ'ուզէ արգելքին բարձմամբը 1562ին ուղեւու-
իլ, Միքայէլ կաթողիկոս, որ 1562ին Սերաս-
տիա կը գտնուէր, այս ուխտաւորութիւնն առիթ
առնոզ՝ վը Արգար պատգամաւոր եւ թղթասար
կը կարգէ: Սայն պարագայն կը ստուգուի ոչնի
խի ինքնին Արգարու վկայութենէն, զոր տուած
է 18 Փետր. 1565ին ի Հռոմ. երեք քննիւ
պաշտօնաներու առջեւ, որոնց մին է հայախօս
և ուղղացացի Միքայիլ Եպոս: Այս քննութեան
լատիներէն եւ իտալերէն արձանագրութիւնը,
զօր գայոյ Հռոմայ հին վանքերէն մէկուն գրա-
տունը ուրիշ առթիւ պիտի հրատակեամ ամ-
բողջ Այստեղ կ'ուզեմ յատաց բերել Արգարու
Հռոմ երթալու պարագայն միայն:

“... Կը հարցուի իրեն. Ի՞նչ է անունդ.
Ի՞նչ ազգէ ես. աշխարհական ես թէ սուրբ աս-
տիճան մ'ունիս, եւ ինչո՞ւ Հռոմ եկար:

“Ար պատասխանէ. Անունս Արդար, Տայ-
ազգի, ծնած եմ քաղաք մը՝ որ կը կուռի Թոքատ.
Կղլրական եմ եւ դպիր. Հոռոմ հեայ, վասն զի
տասը տարի յառաջ ուխտ ըրած էի գալու եւ
իմ մէկ որդիս բարելու, որդիս զի կաթողիկէ
վարդապետութիւնը սորվի: Բայց որդիս մտաւ,
եւ այս պատճառաւ ուշացայ այսշափ ատեն՝ որ-
պէս զի կորենամ իմ Սովորման անուն որդիս
բերել, որ հիմայ հետո է այսազդ: Մեր Պատ-
րիքն իմանալով բաղձական, խնդրեց ինձմէ, որ
ինքը շատ գոհ պիտի ըլլայ՝ իթէ իրեն անուամբ
Հոռոմ գամ, որով կրնամ նաև կատարել իմ
ուխտ, եւ այսպէս ալ եղաւ:

“Ար Հարցուի. Ո՞չ է այդ Պատրիքըքը,
ի՞նչ է անուամբ, ո՞ւր կը նստի, եւ ինչ պաշտօն
յանձնած է քեզ ի մասնակի:

“Ար պատասխանէ. Միքայէլ է անունը, կը
նստի Էջմիածին՝ Պարսկ իշխանութեան մէջ, եւ
ինծի յատկապէն յաձնեց նամակ մը, որ տամ
Նորին Արքութեան, եւ պաշտօն տուաւ՝ որ յա-
նուն իսր եւ բովանդակ ազգին, որ իր իշխանու-
թեան տակ է, մատուցանեմ Հպատակութիւն
Նորին Արքութեան. ինձ յանձնեց օրինակն այն
Արքանագրին, զոր տուաւ եւ Ս. Ալեքսանդրոս եւ
Կոստանդիանս Կայսրը մեր Տրդատ թագաւորին
եւ Ս. Գրիգոր Լուսուորչին (Nazareno?), մեր
առաջին Պատրիարքին, այս Արքանագրիը
վերստին Հաստատելու եւ նորոգելու համար այն
բարեկամութիւնը, որ նշանակուու է Արքու-
նագրին մէջ, Հառմէական եկեղեցւոյ հետ. այս
Արքանագրին օրինակն ու Պատրիարքին նամակը
Ներկայացացի Նորին Արքութեան:

“Ար Հարցուի. Գիտեն, որ արդեօք Պատ-
րիքըքն ինքն իր կողմանէ զիկց զքեզ հնազան-
դութիւն մատուցանելու, մէջ արիշ Եպիսկոպոս-
ներու եւ իշխաններու խորհրդով:

“Ար պատասխանէ. Պատրիարքը Սեբաստիա
եկաւ երեք տարի յառաջ, եւ քաղաքին Ս. Աս-
տուածածին եկեղեցւու մէջ նախակցեցաւ շատ
Եպիսկոպոսներու, վարդապետներու եւ ուրիշ
Պատրիարքի մը հետ, եւ այսպէս խորհրդ
կազմեցին եւ հասարակաց միաձայնութեամբ
որչեցին, նաեւ յանուն ուրիշ շատերու՝ որոնք
ներկայ չէին, նեչպէս կը հաստատուի իրենց
ստորագրութիւններէն, եւ զիս ուղարկեցին վե-
րոշիչեալ նպատակի համար:

“Ար Հարցուի. Ի՞նչ հաւասոք կը գտաւանի,
մէկնէ կամ գրով առօք. եւ արդեօք ամէ՞նքդ
նշնչպէս կը հաւատաք:

“Ար պատասխանէ. Այս է իմ հաւատքս,

նշնչը կը հաւատան Պատրիարքն ու բոլոր իմ ազգս:
Եւ ներկայացուց միաթիրեմ թղթի մը վկայ
գրաւածք մը Հայերէն գրով, զօր քննելու համար
կը կցնէք արձանագրութեանս և նշնչը Թարգմա-
նեց Մկրտիչ Եպու Ս. Փրկչի հետեւակ կերպով:
Աս սկսի՛ Սեւել Հովքս, որ գերութեան մէջ ենք,
եւ կը վերջանայ իսկ ձեռքը կ'անցին:”.... —
Նշնչպէս նոր լցո սփուեց Վատիկանեան
Մատանագրանին մէկ հայ ձեռագիրն Արքար
դպրի տպագրած Մաշտոցին վկայ, որով մզի
ծանօթացած Արքարեան տպագրութեաց Թիւր
եօմի բարձրացաւ:

“Քաջամագիպ, ի 1890 տարւոյ Մարտ ամ-

սագրին մէջ Տիրոյեան Հ. Ա. “Առաջն գար հայ
տպագրութեանց, վերնագրով կը գրէ Յակո-

բեան տպագրութեանց լույ (1512—15), եւ
յըսէ՛ մէկ Արքար դպրի Սարցանին “առաերով
ապաս են Արքարու ձեռարկութեամբ ի Կ.
Պօլի՛ Մաշտոց, Ժամագիրք եւ Պատարագամա-
տոց, 1568 թուին, որց քանի մի օրինակը կը
պահուին նաեւ ի մատենագրանի վանաց:”
Վենետիկ 1895ին Հրատարակուած “Պատմ.”
Հյկն, տպագրութեան, հեղինակն. (Հ. Գ.
Զարքրհանալին) կը գրէ (էջ 48). “Կ'աւան-
դուի, մէ . . . ի Կ. Պոլին, եւ անշուշտ միեւնոյն
տպագրանան մէջ . . . Հրատարակուած ըլլայ
. . . 1569 տարւոյն մէջ նաև Սարցանը մէջ,,
եւ ի հաստատութիւն յառաջ կը բերէ “Քաջ-
ամագիպի վերջիշեալ յօդուածը. սպան իրեն
իր կազմած տպագրեալ գրոց ցուցակին մէջ
(էջ 252) չի յիշառակեր այց Մաշտոցը: Ստո-
րագրով ալ “Պազմ”, ի յիշեալ գրութեան հա-
մեմատ՝ 1890ին “Հանդիսին, մէջ (էջ 162)
նշանակած էի թէ Արքարու տպագրած Մաշ-
տոցի օրինակներ կը գտնուին Վենետիկի Միկ-
թարեանց վակրին մատենագրանը: ԿԱՊԵՑ
(“Քանասէր”, 1903, էջ 207) կը յիշէ սոյն
Մաշտոցը, յառաջ բերելով Հ. Զարքրհան-
անի Մատենագրութիւնը (էջ 402). սպան
այնտեղ յիշուած Մաշտոցը Յակիրեան տպա-

1 Անչ է իմաստի, որ Լէօփ նամական խորհրդա-
ծութեանն այս պատասխանութեան մասին (Հակին-
Ցագար. Թիւր: 1901: էջ. 46—47) որոշ գործ էն պատմա-
կան չմէկը, որ նոյն իսկ Մկրտիչ կաթողիկոսի առ պիս դ-
րքու է. Արքար մեռն յանձնած նամակը կը շնորհէ այն
առանձին հետու, որ Մկրտիչ երկու տարի ենոքը ուսկանին
պատասխան առած յըլլայն երկորս անգամ պիս դ-ին
գրած է Հայութեանն, որուն քայ (ըստ Հ. Զարքրհանի)
նշեալ եւ մէկնին դոյջն Խորհրդանու նշանակութիւնը: Պա-
րագար մայն կորեր ընթեանունն եւ այս նշանակութեանը:
ըստ Լէօփ, հածակագրութիւններ եւ նշաններն են, որոնք
պայմաններ եւ առաջարկութիւններ ին բաժնեակիքնեն, որոնց
վկայ ինքն է շահարկութիւններ եւ նշաններն են, որոնք

գրութիւն է 1512—3ին, վասն զի հնագյուն Ալթարդի գրովն է, նոկ այն Ալթարքին Յա- կորեան ապագրութիւն ըլլալն ստուգուած է այսօրս. բաց ասկէ՛ և. Զարքչանալեան վերոյի- շեան Պատմ. Տ. ապ. Գրութեալը մէջ չ. Տի- րոյեանի միայն կ'ապահիի:

Նկնին յայտնի է՝ որ ցայսօր չկար որ եւ է ակար Հիմ մը Արգարեան Մաշտոցի մը գյու- թիւնն ընդունելու, և անտարակիւսիլ է որ և. Տիրոյեան ալ Մատենագիտութեան տեղեկու- թիւնը սխալ ըմբռանած է:

Եւ սակայն Արգարեան Մաշտոցը գյու- թիւն ունի Գրողու անձամբ տեսայնոյնը. գննեցի, էջ մը լուսակարել տուի, զոր յօդուածով մեթեցուներուս կը ներկայացընեմ: Այսուհե- տեւ ամէն տարակուսէ վեր է որ Արգար դպիր Մաշտոց ալ պապրած է ի Կ. Պոլիս:

Եկեղեցին. ասելով Սաշմոս.

Ա զազակ. ժամամուռեշարակ

Ս շմ. Տ րիզաւրութեքում.

Ընթերց ուած-ինը ընդու:

ասաց ան-արաց ու ք

Տարդ ըստ պատկերի մերում. և ըստ նմանութե: Եկիշեսցե ձկ անց ծովու և մթոչնոց երկնից և ամանանոց յերկրի և ամ սոլզոց

որ սոլին իվերա երկրի.

Շ ւարար ան-զմարդն. իպատկե
րիւր. ըստ պատկերի այ արար ընայց. արուեկ գարար զնոսայ:

Դ արձեալ: ինը ընդու:

ուսակառնէ լո

ԱՐԴԱՐ ԴՊՐԻ ՊԱՎԱՐԱԾ ՄԱՂԱՊՈՒՆ ՄԸՆ ԷՋԸ

Աատիկանի հայերէն ձեռագիրները վեր- շերս նոր ցուցակագրեցի. վասն զի թէւէտ 1891ին “Համագիւն, իս մէջ նկարագրուած են սոյն մատենագրանի 13 հայ ձեռագիրները. սակայն այսու հետեւ Պրոպագանդայի բորո ձե- ռագիրները Աատիկանի գրատան միացուած են, որով 90 հայ ձեռագիրներ եկած աւելցած են, ասովցէտ ունենք մերձաւոր գարերու մէր պատմու- թեան կարեւոր նշանաբներ են, ինչպէս որիշ առթիւ կը տեսնենք:

Այս նորեկ ձեռագիրներու մէջ կայ բո- լորգիր փոքրիկ Մաշտոց մը (Mus. Borg. Propr. F. Armento 48). 80 թուղթ (160 էջ. էլքրու ամրողական մեծութեալը 17×12 ամ., երե- սին, իրաքանչերը 15 սոլ: Գիրը կը մկրի ձեռագիրի էջ 1եւն, եւ կը շարունակուի մինչեւ 1 էջ 10, որ առաջն թերթին է: Նշանէտ էջ 9 էջ սկսեալ (7^ր թերթ) մինչեւ վերջը ձեռա- գիր է: Այս երկու թերթերու մէջ մասն է հինգ թերթ (40 թուղթ) տպագիր Մաշտոց մը:

Տպագրութեան ամբողջական մեծութիւնն է 17×12 ամ. իսկ տպաւած մասն է միասիւն 12.03 \times 08 ամ. մեծութեամբ. իրաքանչերը էջ՝ 15 սոլ սկսեգր սեւ է իսկ իրաքանչերը կարմիր: Տպագրին առաջն էջը կը սկսի (կար- միր) “Պաւազսի: Առաքելոյն ի գաղատացց թղթաւուն. ընթերցաւած: (այսուհետեւ սեւ) Ապաւ աւընդն գասարակ եղնէն, Յաւ չորդ իրատագիրն աւելի մանր գիր է, եւ սեւ, ինչպէս նաեւ որիշ տեղի ալ կը տեսնուի. յե- սոյ գարձեալ կարմիր, եւ բնագրի գրով (մէծ) իրատագիր: Տպագրին Յու, 5^ր, 7^ր էկիրու վարի լուսանցքը մանրագիր: “Ապակ առանձնութիւն:” էջ 12^ր կայ կարմիր նզերազարդ եւ երկու մեծ թուղթագիր սկզբնաւոա կարմիր. սոյն էջ վարի լուսանցքը մանրագիր: “Ապակ առանձնութիւն:” էջ 14^ր վարի լուսանցքը մանրագիր: “Ապակ առ- անձնութիւն:” էջ 15^ր “Ապակ առանձնութիւն:” էջ 23^ր կարմիր նզերազարդ եւ մեծ զարդագիր. էջ 27^ր սեւ ենթերազարդ եւ մեծ զարդագիր սկզբնաւոա:

Էջ 33^ր բնագրին մէջ (աղօթքի վերջը) 6 հատ քովէքով շարուած երեքտերեւան սեւ վերջա- զարդ. էջ 38^ր սոյն զարդը տանտերեւան, իր- բեւ սեւ վերջազարդ: Էջ 40^ր վերջ տպագրին:

Ըստ այսու 40 թուղթ (5 թերթ կամ 80 էջ) տպագրութիւն մը. անսաւած պահուած, սակայն տպագրութիւնը վասն եւ լի սիմիլերով, իրամիւ չունի: Տպագրութեան սիմիզն ու վերը կը պահի, եւ անոր համար ձեռագրով լուցու- ցուած է:

Սոյն 40 թղթին մէջ կը բռվանդակուին Կանոն՝ Մէկրութեան-դրոշի (շարունակուած Մէկրութեան Կանոնին կից), Պատկի, Հազարդ տալց եւ Համարդէն ննջեցելոց: Խոչ Մէկրութեան սկիզբը ձեռագիր, Նոյնպէս նաև տպագրութեան շարունակութիւնը ձեռագիր: Այս մասն մէջ կայ՝ «Կանոն երկրորդ աւուրք. Կանոն յորժամ տղայն քառասոնօրեա լինի. Կանոնին» սկի եւ մաղղացյա աւրծնելը, Կանոն հանգը թերթէն սպա աւրծնելը Աւրծնութիւն նորոգի գրոց. Կանոն աւազան աւրծնելը, Վերջին մասին շառութեան էլ 135էն անդին կիսկատար թողուած է: Գործն կոնակի կայուած պիտօնի մը վըայ «1677 (295). Թուերը կան, որ անշոշաց մատենագրան մոնելու տարին ու թիւը կ'անարկեն:

Արդ, այս տպագիր Մաշտոցին Արգարեան տպագրութիւնը ըլլած առաջին աեսութեան արդէն իմացայ, Արգարեան տպագրութիւններուն ի մերձուստ ծանօթ ըլլալով, եւ դիւրութիւն ունեցայ Համեմատելու Արգարու 1565—6ին զենեսարի տպած Սաղմոնին հետ, որմէ կատարելապէս անարաւա և նոյն հսկ Թղթերը մտրուած օրինակ մը կը գանուի Վասիկանեան Մասենա-դարան (B. Vat. Stamp. Barb. A. VI. 45), որ Միլանու Ամբրոսիան Մատենադարանի մէջ իմ աեսած ամբողջական օրինակին երկրորդն է։ Վերն յառաջ բերի Մաշտոցին Համաշափ պատկերն՝ ամսափիր էլի մը ուր եղբարարդ, զարդագիր եւ երկու աեսակ ստուբր կը դանուին։ Սակէյ զմեց ազատ կը կացուցանէ Մաշտոցին Աքդարեան տպագրութիւնը ըլլալուն վրայ տարկոց յարուցնելի եւ աելզրդ խոր հրգածութիւններէ։

Ինչպէս պատկերէս կը տեմնուի, Աբդարուտառերն արգէն մաշած են, շատ անդամ մակլյուզն շնչումներու տակացած, եւ արգէն ծերացած: Հաւանաբար տառերու մայրերն իսամիայէ գուրս եղած չեն, որ Աբդար կարենար նորէն ձուլէլ, եթէ երբեք հնարաւորթիւն ունէ: Անոր հա- մար իրաւունք ունիկը Աբդարեան Մաշտոցիս տպագրութիւնը Պալոյ հնիտ քյուրուն վերջը գասելու, իբր 1569ին, քանի որ նախօրդ տպագրութիւններու տառերն աւելի զօրաւոր եւ առու են:

Երեւի բաղմերախան Ալբ ար այս միջոցներով վախճանած ըլլայ, իր գործունելութեան եռանդը տակաւան չկորուսած. վասն զի Սայ Ազարիա Կաթողիկոս 10 Ապր. 1585ին կը գրէ առ Պատապանն Հայոց ի Հռոմ, Կարդինալ Ամե-

առ Սէվերինա. “ . . . Այլ եւ աղաքմբ զ քո
պայծառազն հրամակը զի լինիցի պատուական
մօս ի քեզ մեր սիրելի որդին մարգա անդժենո
որդի արքարան անուանի քաղաքէն թուխաթո
ընդհանր զինքն մեզ փոխանորդ եւ կամիք
իւրեն զամանյան բարութիւն իւր նօրն խամժ-
րին համար որ աշխատեցն շատ վասն
ազգին մերը եւ եթէ ոչ էր մեռեալ շատ
քան առնելոց էր . . . (B. Vat. Cod. Arm.
II, էջ 447).”

Հ. Գ. ԳԱԼԻՄՔԵԱՐԵԱՆ



“ԵՐԱՆԵԼԻՈՒՄ ԳՐԻԿՈՐԻ ՍԳԸՆՉԵԼՈՎՈՒԹԻՒՆ
ԽՈՒՍՔ Ի ՏՅԱՆԵԴՐԵ ՋՈՒՂՑՈՒԹԻՒՆ”

Գրիգոր Աբանելվագործ կ հնասկան պարագաներու բերմամբ յօրինած է քանի մը առթական թղթեր ու ձառեր, որոնց մացրոդները միայն կը ներկայացնեն այսօր Գրիգորի գրական տրինկը: Հարաշագրութիւններու երկայն առզան մը, զոր վարուց չեղուանակները դիտած են վերագրել չեկիսարար: Հայրապետին, պատասխան յիշատականներ են միաժամանակ Գրիգորի մեծ անձնաւորութեանն: Ընուան ու համբաւի պյու մեծութիւնն աչա առիթ ընծայած է ի հուց՝ Աբանելվագործ, յատկացնելու օտար ու անտէր գրաւթիւններ որոնց իրեր բնիկ սեփականութիւններ ընդուրածակած են յընթացս անոր գրական անձուկ շըրանակը: Այսու Աբանելվագործը համադասուած է նյոյ իսկ Կիւլսացւոյ և Անգինանցացւոյ¹:

Հայ թարգմանիները գրիդ որի ստուգա-
պէս հարազատ գրութիւններու հետ միասին
փութացած են Թարգմանել Նաեւ մաս մը այս
անհարազատ գրութիւններէն, որոնցմէ վկայու-
թիւններ ալ յառաջ բերելու չեն գտնալազա՞-
իրրեւ Աքանիշեագործէն Իրրեւ այսպիսի նշա-
նառու և մասնարապէս Գրիդոր Ստուգագործէ
երախոսութիւն նշուց ընդունեած անհանգ եղանակ-
առողջ (քեֆձաւ պրու ուժուած ճանաչուած)՝ ոյնէն
առաջին հինգ գլուխները հրատարակուուն են
“Առաջանահ մեջ կուսանանան մէն հնար ուսու-

18b = $\frac{q_1 k_F}{\beta q_1 P - g}$, $k_F = 50$ fm $^{-1}$, $P = \rho q_1 k_F$, $k_F = 100$ fm $^{-1}$.

* Զարբհանալիան, Հայկական թարգմանութիւնը Խաբէաց, էջ 377. յանք Migne P. Gr. X, 1127-1186.